

ԲՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԵՒ ՏԻԵՋԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՊԱՐՋ ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ ԺԱ.

ԾԱՆՐՈՒԹԻՒՆ

Ծանրութիւն կամ կեղրոնամիզ գորութիւն. — Ինկող մարմնոց արագութիւնը. — Քար մը ձգելով հորի մը խորութիւնը կամ աշտարակի մը բարձրութիւնը չափելու կերպը. — Օճառի պղպղջակներ. — Օղոյ մէջ թռչտող թուլթեր. — Փորձ :

ՅԱԿՈՐ. — Օրիորդ, չըսի՞ք մեզ, որ ծանապարհորդներն երկրիս շուրջը դարձած են :

ՕՐ. ԹԱԳՈՒՆԻ. — Այո՛, ըսի :

ՅԱԿ. — Այո՛ ինձ անկարելի կը թուի :

ՕՐ. ԹԱԳ. — Ինչո՞ւ :

ՅԱԿ. — Վասն զի մենք այժմ երկրի վրան ըլլալով՝ մեր ոտքերը վար եւ գլուխը վեր է. բայց երբ ծանապարհորդները միւս կողմը հասնին, պէտք է գլխովայր ըլլան, ուրեմն իրենց ոտքերով երկրէն կը կախուլին, ինչպէս ծանձերն առաստաղէն :

ՕՐ. ԹԱԳ. — Մտիկ ըրէ՛ : Մենք, որ երկրիս վրայ ենք, բոլոր երկրին մօտեցող բաները վարին կը կոչենք եւ անկէ հեռացողները վերին. բայց երկրին ինքնին ո՛չ վար է եւ ո՛չ վեր. այլ անհուն միջոցին մէջ օդին միջեւն է : Ուտի երկրի վրայ մեր բնակած տեղն ո՛ւր որ ալ ըլլայ, միշտ մեր ոտքերը վար կըլլան եւ գլուխը վեր. վասն զի մեր ոտքերը միշտ երկրի վրայ են եւ միշտ երկրինք մը ունինք մեր գլխուն վերեւ :

ՅԱԿ. — ձիշդ է. բայց ո՛չ նուազ զարմանալի :

ՕՐ. ԹԱԳ. — Թերեւս հարցնէք այժմ թէ ո՞վ զմեզ օդին մէջ իյնալէ կ'արգիլէ :

ՅԱԿ. — Օրիորդ, այդ կրնաք մեզ բացատրել :

ՕՐ. ԹԱԳ. — Մագնիս տեսա՞՞մ էք :

ՅԱԿ. — Այո՛, երկաթի կը նմանի. հատ մ' ունէի, որ մետաղէ փոքրիկ ձուկեր իրեն կը քաշէր, նոյնպէս նաեւ ասեղներ եւ գնտասեղներ :

ՕՐ. ԹԱԳ. — Լաւ. մագնիսի մը քանի մը մարմիններ իրեն քաշելու եւ իւր մօտ բռնելու զօրութիւնը կրնանք երկրի իրմէ թեթեւ բոլոր մարմիններն իրեն քաշելու եւ իւր մօտ բռնելու զօրութեան հետ բաղդատել : Ահա՛ այս է պատճառը, որ երկրին վրայ կը մընանք առանց օդին մէջ գլխովայր իյնալէ վախնալու. ահա՛ այս է պատճառը, որ գնտակով խաղացած ժամանակնիդ, գնտակնիդ միշտ վար կ'իյնայ, փոխանակ ձեր արձակած ուղղութեամբ մշտնջենապէս շարժելու. ահա՛ այս է պատճառը, որ ձիւնը, անձրեւը, կարկուտը երկրի վրայ կ'իյնան, փոխանակ մթնոլորտին մէջ մնալու, ուր կը կազմուին. ահա՛ այս է պատճառը, որ հասած պտուղները ծառերէն վար կը թափին : Այս զօրութիւնը, որ բոլոր մարմինները դէպ 'ի երկիր կը ձգէ, ծանրութիւն կամ կեղրոնայից զօրութիւն կը կոչուի :

ՄԱՐԻԱՄ. — Օրիորդ, գնտակով խաղացած ժամանակ եթէ շատ բարձր չընտեմ, բռնելու ատեն մտաներս չեն ցաւիր, բայց եթէ շատ բարձր նետեմ, գրեթէ կը վախնամ բռնել, վասն զի այն ատեն կապարի մը պէս կուգայ եւ կը ցաւցնէ. ինչո՞ւ :

ՕՐ. ԹԱԳ. — Որովհետեւ գնտակը որչափ բարձրէն գայ այնչափ սաստիկ արագութեամբ կ'իյնայ. վասն զի ինչ կողմ մարմնոյ մ' արագութիւնն երթա-

լով շարունակ կ'աճի, իյնալ սկսելէն մինչեւ իւր շարժումը խտրանող դիմակալութեան մը հանդիպած առեն :

Ձանազան կաղամածներու միջոցաւ, զորս յետոյ կրնաք տեսնել, կարելի է ինկող մարմնոյ մը մէկ երկվայրկենէն վերջը ստացած արագութիւնը դիտել, յետոյ երկու երկվայրկենէն վերջը ըստացած արագութիւնը, և այլն. այնպէս որ ինկող մարմնոյ մը անկման առեն անցած երկվայրկեաններուն որքանութիւնը հաշուելով՝ կրնանք անոր գետին հասած վայրկենին ունեցած արագութիւնը գտնել. նոյնպէս նաեւ որչափ բարձրէն իյնալը :

ՄԱՐ. — Օրինորդ, միթէ մեզ չէք կրնար բացատրել զայս :

ՕՐ. ԹԱԳ. — Ինկող մարմին մը

Ա. երկվայրկենին մէջ կրնթանայ	45.9
Բ. " " "	$45.9 \times 3 = 145.7$
Գ. " " "	$45.9 \times 5 = 245.5$
Դ. " " "	$45.9 \times 7 = 345.3$
Ե. " " "	$45.9 \times 9 = 445.1$

Եւ այսպէս յաջորդաբար իւրաքանչիւր նոր երկվայրկենին՝ 45.9 ր յաջորդանոց դ թուով բաղմնապատկելով նոյն երկվայրկենին մէջ քալած միջոցը կը գտնուի :

Կուզէք որ հորի մը խորութիւնը չափենք մէջը քար մը ձգելով :

ՄԱՐ. — Ի՞նչպէս :

ՕՐ. ԹԱԳ. — Քար մը ձգելով անոր իյնալու համար անցուցած ժամանակը կը հաշուեմ. եթէ երկու երկվայրկենէն իյնայ, կըսեմ, քարն

Ա. երկվայրկենին մէջ կրնթանայ	45.9
Բ. " " "	$45.9 \times 3 = 145.7$
ընդ ամենը	195.6

Ուրեմն այս հորին խորութիւնն է 19 մէրը 6 տասնորդամէրը :

Կրնանք նոյնպէս աշտարակի մը բարձրութիւնը գտնել, գադաթիէն քար մը վար ձգելով : Վերջապէս այս կերպով կրնանք ուրիշ բազմութիւ բարձրութիւններ կամ խորութիւններ ալ չափել (1) :

ՅԱԿ. — Անցեալ օր օձառի պղպջակներ շինելով պատուհանէն թողուցի և Մարիամն, որ պարտէզն էր, կը ջանար պղպջակներս գոգնոցին մէջ ընդունիլ. բայց գրեթէ բնաւ չը յաջողեցաւ. պղպջակներն աստ անդ կը տարուբերէին եւ սոռեպ օդին մէջ կը բարձրանային փոխանակ իյնալու. ինչու համար :

ՕՐ. ԹԱԳ. — Որովհետեւ նոյն պղպջակներն օդէն աւելի թեթեւ ըլլալով կրնան անոր վրայ կենալ. այս է պատճառը, որ ծուխը կը բարձրանայ և օդոյ մէջ կը ջրուի : Երբ օդոյ մէջ առանց իյնալու առ կախ մարմին մը տեսնէք, յայտնի է որ նոյն մարմինն թեթեւ է և օդոյ մասնիկներուն վրայ կեցած : Օղը մարմնոյ մը անկման ալ կը դիմակալէ քիչ կամ շատ զորութեամբ՝ նոյն մարմնոյն ձեւոյն նայելով : Ինչպէս պատուհանէն ձգուած թղթի թերթ մ' իյնալէն առաջ կըրնայ ընդ երկար թռչտիլ. վասն զի իւր բարակ և տարածեալ ձևոյն պատճառաւ կրնայ օդոյ մասնիկներու մեծ քանակութեան մը վրայ կենալ. բայց ե-

(1) Ինկող մարմնոյ մը քալած միջոցը կրնանք ուրիշ կերպով մ' ալ գտնել, եթէ քանի երկվայրկենէն ինկած ըջալը դիտանք : Հասի այս երկվայրկեաններուն որքանութիւնն ինքն իրմով կը բաղմնապատկեմ, որ ժամանակը բաժնուի կը կոչուի : Օրինակի համար եթէ մարմինն իյնալու համար 2 երկվայրկեան անցուցած ըլլայ, ժամանակը կը քառակուսեմ ըսելով՝ $2 \times 2 = 4$: Ուրեմն ժամանակին քառակուսին է 4 : Յետոյ 45.9 ր ժամանակին քառակուսիով բաղմնապատկելով կ'ուենեմ $45.9 \times 4 = 195.6$: Ուրեմն ինկող մարմնոյն 2 երկվայրկենի մէջ քալած միջոցն է 19 մէրը 6 տասնորդամէրը :

* Ա. յ (X) նշանը բազմապատկելու կը կոչուի և այս նշանը (=) հաստատուի :

Թէ այս Թերթը ձգելէն առջ ճմլե-
լով փոքրիկ գնտակ մը շինենք, անմի-
ջապէս կ'իյնայ. որովհետեւ օդոյ այն-
չափ մեծ տարածութեան մը գիմակա-
լութեան չը հանդիպիր :

Եթէ օդ չըլլար, Թուղթը, ծուխը,
փետուրի կտոր մը և բոլոր Թեթեւ
մարմինները կապարի և քարերու չափ
չուտ պիտի իյնային :

ՅԱԿ. — Ինչէն կը գիտցուի :

ՕՐ. ԹԱԳ. — Հետեւեալ փորձէն. ե-
թէ իբր երկու մէդը երկայնութեամբ
ապակիէ հաստ խողովակի մը մէջ զա-
նազան տեսակ փոքրիկ մարմիններ դը-
նենք, օրինակի համար, Թուղթ, փե-
տուր և կապար. և եթէ ուղէք փոք-
րիկ քար մ'ալ, և յետոյ օդահան մե-
քենայով, զոր 'ի մօտոյ պիտի բացատ-
րեմ ձեզ, խողովակին օդը պարպելով՝
զայն արագապէս գլխիւնը շրջենք, ա-
պակիին մէջէն կը տեսնենք որ Թեթեւ և
ծանր ամենքն 'ի միասին և մի և նոյն ժա-
մանակ խողովակին յատակը կը հասնին :

ԳԼՈՒԽ ԺԲ.

ԾԱՆՐՈՒԹԻՒՆ

(Շար.)

Յակուրջի. — Գալիլէոս եւ Բիզպլի կան-
թեղը. — Ճօճանակ. — Ժամացոյցի նօճա-
նակ. — Ուղղութիւն ճանրութեան :

ՕՐ. ԹԱԳՈՒՀԻ. — Մարիսմ, տակա-
ւին օրուելու փափաք ունիս :

ՄԱՐՈՒՄ. — Օրիորդ, հաճեցէք յա-
կուրջին (սալընձագ) անգամ մ'ալ հրել
և բաւական է :

ՕՐ. ԹԱԳ. — Շատ լաւ, ահա կըր-
ցածիս չափ դքեզ դէպ 'ի վեր ծառե-
րուն մէջ պիտի մղեմ և Թողում :

ՅԱԿՈՅ. — Օրիորդ, ես ալ Ձեզ կ'օգնեմ :

ՄԱՐ. — Օհ, ահա տերեւներուն
մէջն եմ :

ՅԱԿ. — Գոհ ես :

ՕՐ. ԹԱԳ. — Հանգչինք այժմ և ըս-
պասենք որ յակուրջին դադրի :

ՅԱԿ. — Դադրելու համար տակա-
ւին երկար ժամանակ կ'ուղէ. այս յա-
կուրջին շատ լաւ է. զայս ունենալէս
առաջ վարը տեսնուած երկու ծառե-
րէն ինքնին չուան մը կապելով հատ մը
չինած էի. բայց խիստ ձանձրացուցիչ
էր. երբ մէկն օրելէ դադրէր, անմի-
ջապէս կը կենար : Պատճառն 'ի՛նչ էր
արդեօք :

ՕՐ. ԹԱԳ. — Հաւանօրէն չուանին՝
կապուած ծառերուն հետ ունեցած
սաստիկ շփումը պիտի ըլլայ, որ շարժու-
մը կ'արգելէ : Այս յակուրջին չուանն
ալ շփումն ունի, բայց խիստ քիչ. ուս-
տի եւ իւր շարժումն ընդ երկար կը
պահէ :

ՅԱԿ. — Ուրեմն եթէ չուանը բնաւ
շփում չունենար, միշտ պիտի շարժէր :

ՕՐ. ԹԱԳ. — Անկարելի է զայն այն-
պիսի կերպով կախել, որ կախուած
կէտին վրայ գէթ փոքրիկ շփում մը
չունենայ, Բայց եթէ բնաւ շփում ալ
չունենայ, դարձեալ կը կենայ, որով
հետեւ ճանրութեան աղբեցութեան
ենթակայ է :

ՅԱԿ. — Մանրութիւնն 'ի՛նչ կընէ :

ՕՐ. ԹԱԳ. — Հոս եկած ատեննիս
յակուրջին հաւասարալիշուութեան մէջ
էր, այսինքն անշարժ : Նստարանն իւր
կռով՝ չուանը դէպ 'ի երկիր կը քա-
չէր եւ զայն վերէն վար կը ձգտէր :
Այս հաւասարալիշութիւնը խանգա-
րեցինք յակուրջին մղելով և անոր շար-
ժումն տուինք. բայց հիմա, որ ալ չենք
շարժեր զայն, ճանրութիւնն անընդ-
հատ կը ներգործէ և տակաւ առ տա-
կաւ անոր շարժումն արգելելով՝ զայն
երկրին մօտ անշարժ կը կեցնէ :

ՅԱԿ. — Յակուբըն ինչու չը կենար, երբ Մարիամն երկրին կը մտնենայ :

ՕՐ. ԹԱԳ. — Որովհետեւ յակուբըն թեղօշին բարձրութենէն վար ի ջած ատեն՝ սասցած արագութիւնը, որ զօրութիւն մ'է, զայն մինչեւ փոքրիկ թմբիներուն բարձրութիւնը կը մղէ, որոյ տակ երեք փոքրիկ բարեկամներդ նստած են : Մարիամ թմբիներուն կողմն հասնելով՝ իւր յատուկ կըռօլը վերստին դէպ 'ի երկիր կ'իջնայ. բայց իջնալու ատեն նոր արագութիւն մը կըրատանայ, որ զայն ծանրութեան ուղղութենէն անդին կ'անջրնէ և դարձեալ ընդ առաջ դէպ 'ի մեր կողմը կը մղէ : Բայց Մարիամ յակուբըն իւրաքանչիւր նոր ճոճմամբն, այսինքն ամեն մէկ երթալ գալուն, նըւազ կը բարձրանայ, եւ ահա գրեթէ չը շարժիր. ահա յակուբըն կեցաւ :

Օր մը Գալիլէոս, այս գիտնախան անձը, որոյ վրայ արդէն խօսած եմ ձեզ, Բիզաի մայր եկեղեցին եղած ատեն, նշմարեց որ գմբեթէն կախուած կանթեղ մը կանոնաւոր կերպով կը ճօճէր և դիտեց որ այս ճօճումներն՝ իրենց լայնութիւնը հետզհետէ նուաղելով՝ մի և նոյն ժամանակը կ'անցնեն : Գալիլէոս տուն գառնալով ուրիշ փորձեր ըրաւ՝ ճօճելու համար դերձանի մը ծայրէն մարմին մը կախելով : Այս կերպով կախուած և ճօճող մարմին մը ճօճանակ կը կոչուի : Գալիլէոս տեսաւ որ իւր ճօճանակին դերձանն որչափ երկայն ըլլար, ճօճումներն այնչափ դանդաղ կըլլային և ընդհակառակը գերձանն որչափ կարճ ըլլար, ճօճումներն այնչափ արագ կըլլային :

ՅԱԿ. — Հիմա հասկցայ թէ ինչու այս յակուբըն արագ չը ճօճեր, ասոր սլատճաւը հաւանօրէն չուանին շատ երկայն ըլլալն է :

ՕՐ. ԹԱԳ. — Ճիշդ է :

ՅԱԿ. — Ընդհակառակն իմ շինած փոքրիկ յակուբըն խիստ արագ կը ճօճէր :

ՕՐ. ԹԱԳ. — Որովհետեւ չուանը շատ կարճ էր : ճօճանակաւոր ժամացոյցներն երբեմն ետ կը մնան և երբեմն առաջ կ'երթան, ետ կը մնան, երբ ճօճանակնին շատ երկայն ըլլայ և առաջ կ'երթան, երբ շատ կարճ ըլլայ :

ՅԱԿ. — Բայց միթէ ճօճանակներն ինքնին կրնան երկնալ կամ կարճնալ. ինչպէս կըլլայ որ լու գնացող ժամացոյց մը յանկարճ ետ կը մնայ կամ առաջ կ'երթայ :

ՕՐ. ԹԱԳ. — ճօճանակներուն մետաղէ ձողերը ջերմութեամբ կ'երկնան և ցրտութեամբ կը կարճնան :

ՅԱԿ. — Ջերմութիւնն ինչպէս կըրնայ այս ձողերն երկնցնել :

ՕՐ. ԹԱԳ. — Ջերմութիւնը զանոնք կ'անգայտացնէ, այսինքն մետաղին մասնիկներն իրարմէ կը հեռացնէ, որով ձողերը կ'երկնան. իսկ ցուրտն այս մասնիկներն իրարու կը մօտեցնէ, որով ձողերը կը կարճնան :

ՅԱԿ. — Բայց ես կարծէի թէ հաստատուն մարմինները ջերմութեամբ անգայտանալով հեղուկ կը դառնան :

ՕՐ. ԹԱԳ. — Հեղուկ ըլլալէն առաջ կրօխին անգայտանալ առանց իրենց վիճակը փոխելու :

ՅԱԿ. — Ուրեմն միշտ լու գնացող ճօճանակաւոր ժամացոյց մ' ունենալու հնարը չը կայ :

ՕՐ. ԹԱԳ. — Այո կայ, լու շինուած ժամացոյցի մը ճօճանակին երկնալուն և կարճնալուն ազդեցութիւնն ոչնչացնելու հնարը գտնուած է : Սրբ ընդարձակ բնագիտութիւն սորվիք, սխտի տեսնէք թէ ինչպէս կըլլած են այս արդիւնքն ստանալ :


ՅԱԿ. — Ահա Մարիամը մեր քով կ'ուզայ :

Օր. ԹԱԳ. — Տեսէք, յակուրջին այ-
 ժրմ կատարելագէս անշարժ է, Ե՛թէ
 նատարանի տեղ ծառայող տախտակն
 անոր երկու կողմի չուանները բիչ մը
 իրարու չը մօտեցնէր, պիտի տեսնէ-
 իք, որ այս երկու չուաններն ամեն
 տեղ իրարմէ հաւասար հեռաւորու-
 թիւն պիտի ունենային և վերէն վար
 կատարելագէս ուղիղ ձգուէին :

Առանց նատարանի չուաններուն ու-
 նենալիք ուղղութիւնը՝ նոյն իսկ ծան-
 րութեան ուղղութիւնն է, որ կերտնակայեաց
 ուղղութիւնն ալ կը կոչուի, ինչպէս նաև
 կապարալարի ուղղութիւնն. վասն զի ամեն
 առեւն այս ուղղութիւնը՝ գերձանի մը
 ծայրէն կապարի կտոր մը կախելով կը
 գտնուի : Երբ միջոցին մէջ մարմիննե-
 րն աղատ թողուք, առանց զանանք
 զօրութեամբ մ՝ ուրիշ կողմ մղելու .
 կապարալարին ուղղութեամբ գետին
 կ'իյնան :

Որովհետև երկրիս բոլոր մակերե-
 ւոյթին վրայ կապարալարը միշտ վե-
 րէն վար շիտակ ուղղութիւն մ'ունի,
 ուստի եթէ նարնջի մը մէջ գուլպայ
 հիւսելու անհուն որքանութեամբ ա-
 սեղներ այնպիսի կերպով խօթենք, որ
 բոլորին ներս մտած ծայրերը նարնջի
 կեդրոնին վրայ միանան, եւ եթէ այս
 նարնջն իբր երկիրը նկատենք, անոր
 վրայ տեսնուած ասեղներուն բոլոր ծայ-
 րերը կրնան երկրին բոլոր կետերուն
 վրայ անհուն որքանութեամբ կապա-
 րալարերու ուղղութիւնը ներկայացը-
 նել, կամ որ նոյնն է երկրի բոլոր մա-
 կերեւոյթին վրայ ծանրութեան ուղ-
 ղութիւնը :

(Շարունակելու է :)



ՈՒՂԵԻՈՐՈՒԹԻՒՆ

Ի Սուրբ Էջմիածին, 1876 թ. Դեկտ. 20.

(Շարունակութիւն և վերջ, տես թիւ 9.)

Եկեղեցւոյ Թանգարանի մէջ սր-
 բոց մասունքներուն կարգը կը տես-
 նաւի նաեւ Քրիստոսի կողը միտուած
 գեղարդը, զոր Թադէոս առաքեալը
 բերած է Հայաստան, Առաքելոց՝ Ս.
 Լուսաւորչի և հայրապետաց աջերը՝
 և ալ սրբոց մասունքը, որոց սմանք
 արծաթապատ և ոմանք սսկեզօծ. Նոյ-
 եան տապանէն մի փոքր փայտ, զոր
 հրեշտակէն ընկալու սուրբն Յակոբ
 Մծբնայ հայրապետն : Այս կարգին
 մէջ աւելի հնութիւն մի կը տեսնուի,
 այն է ամենափրկչի անուանեալ պատ-
 կերն, անփուտ փայտի վերայ սքանչե-
 լի կերպով փորուած, զՔրիստոս խա-
 չէն վար առնելն է, այնպէս կ'աւան-
 դեն թէ այս պատկերը Յովհաննէս ա-
 ւետարանիչ նկարած է, ՚ի խնդրոյ Տի-
 րամօրն լուսոյ սուրբ Աստուածածնի .
 Շահխաթունեացն պատկերին մանրա-
 մասն նկարագրութիւնը ընէլէն զինի
 կը յաւելու թէ « Այս Ամենափրկչի
 անուանեալ պատկերն, ձեռագործ
 Յովհաննու աւետարանչի ըստ Քրիզո-
 րի Մագիստրոսի, յարձանագրութեան
 անդ եկեղեցւոյն հաւուց Թառոյ, բե-
 րեալ ՚ի Յունաստանէ ՚ի Հայս յորդւոյ
 Աշտի իշխանի Բագրատունւոյ Տեա-
 ռն Գարունից՝ ՚ի սկզբան անդ եօթնե-
 րորդ դարու, զոր ընկալեալ իշխանին
 ՚ի ձեռաց որդւոյ իւրոյ զայսպիսի դանձ
 սրբութեան անդէն ունդ տայ հիմն ար-
 կանել եկեղեցւոյ սրբոյ ՚ի կոմսաճոյ քա-
 րանց յանուն փրկչական պատկերին ՚ի
 ստորոտս անդ քաղաքին Գարունից,
 (Պայեղէր), ուր էին շիրիմք յորով իշխա-
 նաց նախնեացն իւրոց, Զորմէ Ղևոնդ